

ԿԵԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ՍԱՂՄԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Երկար ատեն կենսաբանները ուժած են բացատրել թէ ինչպէս մանրադիտական պարզ և միակ բջիջ մը կրնայ ծնունդ տալ բարդ եւ կատարեալ օրկանիզմներու և թէ ինչպէս իրարու յար և նման երեւցող միատեսակ սաղմերէ յառաջ եկած կրնան ըլլալ բուսական եւ կենդանական այնքան անհամար տեսակներ :

Գիտուններ նախապէս տարուած էին կարծելու թէ ամեն սաղմի մէջ, թէեւ անտեսանելի բայց անժխտելի կերպով գոյութիւն ունի իր տեսակին, նոյն կենդանիին, կամ բոյսին մէկ մանրանկարը, մանրատիպարը. նոր էակը ի յառաջագունէ հոն է, սաղմին մէջ, իր մարմնի բոլոր մասերով եւ յօրինուածքով ու իրեն կը մնայ միայն աճիլ, ծաւալ եւ համեմատութիւն շահիլ :

Ոմանց համար (ձուականներ օվիստե) իդական ձուին մէջ պարփակուած է տեսակին նախատիպը եւ արու սերմնաձուիկը կը ծառայէ սլարդապէս իրրեւ գրգրիչ մը, զարթուցիչ մը որ ճամբայ կը հանէ սաղմին աճելու բնադդը :

Ուրիշներու համար նախէակը արու սերմնակենսիկին մէջն իսկ է և իդական ձուն կը տրամադրուի իրրեւ սնուցիչ միջավայր մը, նպաստաւոր գետին մը զայն պարարելու և զօրացնելու կոչուած (stigmatiste) : Նոյնիսկ գիտուն մը (Տալնփարխուս մարդու սերմնակենսիկին մէջ տեսած ըլլալ կը կարծէր այդ մանրադիտայրն մարդուկը (homuncule) :

Նախակազմական (préformationiste) այս տեսութիւնները կը յանդին այն անհեթեթ եզրակացութեան թէ ամէն մէկ էակի յաջորդական ծնունդները կը նմանին մէջէ մէջ դրուած տուփերուն, որորք մէկը միւսին ետևէն կ'աճին, կը մեծնան :

Այս տեսութեան հակոտնեայ կեցած են յետածնականները (épigeniste) որոնք սաղմը կ'ընդունին պարզ անձեւ բջիջ մը, ուր անյայտ պատճառներով ձու մը կ'սկսի ձևաւորուիլ, աստիճանաբար. նոր մասեր, նոր օրկաններ շահիլ և անվերծանելի սլարդէն դիմել յարածուն բարդութիւն մը :

Այս վարկածները ոչինչ կը բացատրեն դժբախտաբար. մեր ժամանակի սիստեմատիկ փորձերը միայն կրնային ծնունդ տալ նոր տեսութեան մը, որ հիմնուած առարկայական դիտողութեանվրայ, կրնայ գոհացնել արդի միտքը: Քրոմոզոմներու վարկածն է այդ:

Մեր նախընթաց յօդուածները յանգած էին սակէտին. ինչպէս ամէն բջիջ, կենսաւորներու սաղմն ալ, իրրեւ նախաբջիջ, պարզ

կազմութիւն մ'ունի գէթ արտաքնապէս . նախանիւթը , կորիզը և կորիզին մէջ ալ կծիկ մը որ բջիջի բազմացումի պահուն կը բաժնուի որոշ հատուածներու — քրոմոզոմներու . ասոնց թիւը տեսակէ տեսակ նոյն է եւ անփոփոխ , տեսակին մէկ յատկանշականն է եւ չատ հաւանաբար ատոնց մէջ թազնուած են տեսակի մը յատկութիւններուն նիւթական աղղակները :

Ամէնէն զօրաւոր խոշորացոյցներու տակ քրոմոզոմներն ալ կ'երևին օժտուած բարդ յօրինուածքով մը . ասոնցմէ ամէն մէկը քրոմումեռ ըսուած -քանակով և որակով անփոփոխ — մանրազնդիկներու ծրար մըն է , ու տակաւին , իւրաքանչիւր քրոմոմեռ իր կարգին հեռու պարզ ըլլալէ , իրմէն չատ աւելի մանր , երեւակայութեամբ իսկ անըմբնելի գնդակներու քրօմիոլներու բաժնուած է եւ այս կեանքի բիւրեղներն են որ -չատ հաւանաբար — իրենց մէջ կը պարունակեն ժառանգական հիւլէները . . . :

Ի՞նչ խօսք որ -որչափ կարելի եղած է ստուգել — այդ մէջէ մէջ խճճուղ մանրատարբերուն թիւը , յօրինուածքը ամեն տեսակի համար միենոյնն է . քրոմոզոմ մը այսպէս կը ներկայանայ էակի մը ժառանգական բնաշխարհին մէկ մասը , տեսակին որոշ յատկութիւնները պայմանադրող աղղակներու խուրձ մը :

Թող չկարծուի թէ ոեւէ քրոմոզոմ կը համապատասխանէ մարմնի որոշ օրկանի մը . օրկանիզմի ոեւէ մաս արդիւնք է բազմաթիւ աղղակներու , թերեւս բոլոր քրոմոզոմներուն սերտ դործակցութեան սաղմին մէջ տեղադրութիւնը ո և է առնչութիւն չունի չափահաս կազմախօսութեան հետ :

Բայց թէ ինչպէս քրոմոզոմ մը , կամ իր մասնիկները — քրոմոմեռները , քրոմիսլները — իրեւ ժառանգական որոշադրիչ կը պայմանաւորեն էակներու յատկանիշնը , մեզ կը մնայ անյայտ . աղղակը կը ճանչնանք բայց անոր աշխատանքի եղանակը չգիտենք : Խմորիչներ են , ելեկտրական մասնիկներ են , ուժի կեղըռններ են , տարրական հոյզեր են , չգիտենք . ստոյգ է միայն որ իրենց բաղադրութեամբ սպիտային տարրերու չափազանց բարդ հիւլէներ կը կազմնեն :

Բոլոր դիտողութիւնները համաձայն են սա կէտին շուրջ թէ քրոմոզոմներու ձեւին , չարուածքին և ներքին յօրինուածքին վրայ պատահած ոեւէ փոփոխութիւն անխուսափելիորէն կ'անդրադառնայ նաև նորածին էակին վրայ և կ'այլափոխէ անոր բնածին յատկութիւնները : Միայն թէ մինչ ցարդ անկարելի եղած է փորձառական ճանապարհով աղղել բջիջի մը քրոմոզոմներուն վրայ եւ քննել ատոր հետեւանքը . դիտութիւնը առայժմ կը բաւականանայ դիտելով բնութեան խաղերը :

Պահ մը ամփոփենք մեր մտածումը . ամէն էակ և ի միջի այլոց նաև մարդը ծնունդէն առաջ , սաղմի կազմութեան ըռապէին իսկ իր

մէջ ի դօրու, ունի իր ասլաղայ բոլոր յատկանիշները յանձին իր քրոմոզոմներուն* :

Արդ, քանի որ տեսակի մը, ցեղի մը բոլոր անհատներուն քով քրոմոզոմներուն թիւը և ձեւ անփոփոխ է, ինչո՞ւ իրարու յար և նման երկու անհատներ կարելի չէ գտնել։ Արդարեւ ամեն բոյս, մանաւանդ ամեն կենդանի ինքնին եղական է եւ իր նմաններէն աւելի կամ պակաս չափով մարբեր*։

Հանճարին եւ յիմարին բջիջները եթէ նոյնն են քրոմոզոմներուն թիւով, բայց ամեննեւին նոյնը չեն քրոմոզոմներուն ներքին յօրինուածքով։ Ինչպէս տեսանք իւրաքանչիւր քրոմոզոմ ժառանգական բազմաթիւ գործոններ կը խտացնէ։ այսպէս ամէն մէկ էակ իր ինքնայատուկ քրոմոզոմը ունի, որ իր մարմնոյն բոլոր բջիջներուն մէջ նոյնն է, բայց որ անկարելի է գտնել ուրիշ ուեէ էակի քով։ Ընդհանրացնելով աւելցնենք. ամէն մէկ տեսակ կամ ցեղ անհուն յատկանիշներու ժառանգական անթիւ գործոննրու գումար մը կը ներկայացնէ, բայց այդ գումարը իւրաքանչիւր անհատին քով ցըուած, դասաւորուած է տարբեր ձևերով։ ամէն անհատ միւնոյն պարզ տարրերուն եղական մէկ մողայիքն է պարզապէս։ Եւ "րքան բոյս, որքան կենդանի էակ, որքան մարդ անհատ, նոյնքան մողայիք։

Ինչո՞ւ սակայն ուեւէ ծնողք իր յատկանիշներու մողայիքը ամրողութեամբ և անփոփոխ չի փոխանցեր իր զաւկին. ինչո՞ւ օրինակ ընդունակ ծնողներէ յառաջ կուգան ապիկար որդիներ։

Զմոռնանք որ ամեն անհատի մողայիքը կը շինուի միանգամ ընդմիշտ իր կազմութեան առաջին իսկ պահուն, այսինքն սաղմին մէջ իսկ եւ այդ՝ կը կրկնուի այնուհետեւ բոլոր բազմացող բջիջներուն մէջ, կը մնայ ցմահ։

Վերյիշենք հիմա սաղմի կազմութեան ճակատագրական պահը։ Արու սերմնակենսիկը միակ բջիջ մըն է որուն մէջ քրոմոզոմները երկուսի բաժնուելէ յետոյ, բոլոր կէսերը դուրս ձգուած են. իդական ձուն ալ նմանապէս. բեղմնաւորութեան իսկ պահուն, այդ

(*) Զպէտք է երրեք մոռնալ թէ եթէ երրեք նախասահմանուած ենք, բայց միջավայրը, մեր կեանքի արտաքին պայմաններն են որ ի յայտ պիտի բերեն, առապարէզ պիտի կանչեն, պիտի արժեցնեն մեր սաղմնային կարելիութիւնները։

(*) Երկուորեակներու պարագային երբեմն ուշագրաւ նմանութիւններու կը հանդիպինք. կարծէք ըլլան խնձորի մը երկու կէսերը։

Արդ երկու տեսակ երկուորեակներ կան. անոնք սրոնք նոյն եւ միակ սաղմին — չգիտենք ինչ պատճառներով — երկու սաղմերու վերածուելուն հետեւանքն են. այս պարագային երկուորեակները նոյն ժառանգական բնաշխարհը կը կրեն իրենց մէջ եւ իրարու չափազանց նման կը լինին, ճիշդ ջրի երկու կաթիլի պէս։

Կան կեղծ երկուորեակներ. ասոնք երկու տարբեր սաղմերու արդիւնքն են (երկու ձուեր որ միաժամանակ բեղմնաւորուած կընան ըլլալ)։ իրենց ծնունդները նման չեն իրարու, ինչպէս ուեւէ երկու եղբայր եւ քոյք...։

արու եւ էդ բջիջները միանալով կը կազմեն միակ մայր-բջիջը, սաղմը, ուր կիսուած քրոմոզոմները դէմ առ դէմ գալով կ'ամբողջանան. մարդու պարագային 24 հատ արական քրոմոզոմներ կը գտնեն 24 հատ իգական քրոմոզոմներ եւ սաղմի մէջ անոնց թիւը կ'ամբողջանայ . 24 դոյդ : Բայց ահա թէ ի՞նչ պէտք է հետեւցնենք.

Հայր մը, արու մը բեղմնաւորութեան ոլահուն, իր ամբողջ քրոմոզոմները, այսինքն իր ամբողջ ժառանգական յատկաշխարհը չի տար սաղմին, այլ միայն կէսը կուտայ. նոյնը կ'ընէ նաև մայրը էդը: Սաղմը ուրեմն իր միութեան մէջ կը պարփակէ երկու բնութիւն. հայրական կէս բնութիւնը եւ մայրական կէս բնութիւնը, որոնց երկուսի միացումը յառաջ կը բերէ անսոլասելի եւ ինքնատիւլ նոր բնութիւն մը, նոր էակ մը:

Ուրեմն սաղմը, հետեւաբար անկէ ծնած էակը մէկ չէ, այլ երկուտւթիւն մըն է ինքն իր մէջ . մենք մարդիկո՞ ոչ մէկ ենք, ոչ ալ շատ մենք մեր մէջ, այլ երկու ենք, ոչ աւելի, ոչ պակաս. ահա կենսաբանական հոգեբանական ճշմարտութիւն մը. հոդ պէտք է փնտոել հոգեկան տուամներու նախապատճառը: Մեր խորքը բեմ մըն է ուր մենամարտ մը կը մղուի երկու տարբեր ժառանգութիւններու, հայրական և մայրական ազդեցութիւններուն միջեւ. յաճախ անոնք կը ներդաշնակուին, կը հաշտուին կամ յաճախ անոնք կը մնան լարուած անհաղորդ իրարու:

Ահա այսպէս ամեն բեղմնաւորութեան ատեն արու մը կամ էդ մը դուքս կը վանեն իրենց ժառանգական դրամագլուխին կէսը. ատիկա կը կատարուի պատահական կերպով, ըստ բախտի, եւ ոչ ոք կրնայ նախատեսել թէ քրոմոզոմներուն ո՞ր մասը կը չէզոքացուի և որ մասը կը փոխանցուի սաղմին. ատիկա կատարեալ վիճակահանութիւն մըն է, ուր անսահման հնարաւորութիւններու մէջէն մէկը միայն կը յաջողի. ծնունդը վիճակախաղ մըն է ուր անակնկալը կ'որոշէ թէ ծնողական յատկանիշներէն ո՞րը կ'անցնի սաղմին, որը չ'անցնիր եւ անակնկալը կ'որոշէ թէ դրական եւ թէ բացասական յատկանիշներէն ո՞ր մասը պիտի փոխանցուի կոչեցեալ յաջորդին:

Լոկ մարդու պարագային, հաշուուած է որ 15 միլիոն հաւանականութիւն կայ լոկ հօր մը քրոմոզոմներուն բաշխումի ձեւին մէջ նոյնքան ալ մօր քով. կարելի՞ է այս պայմաններուն մէջ գտնել էակ մը որ կէտ առ կէտ, գիծ առ գիծ, ոգի առ ոգի նմանը լինի իր հօր, կամ մօր, կամ իր արենակից եղբօր. կարելի՞ է գտնել երկու էակներ աշխարհի մէջ, որոնք իրարու ընդօրինակութիւն ըլլան . . .


Ահա թէ ինչու երբեմն շատ ընդունակ հայր մը կամ մայր մը իրեն անարժան զաւակներ կ'ունենայ. տաղանդը, կարողութիւնը քրոմոզային բացառիկ եւ հազուաղէալ դասաւորումի մը հետեւանք է եւ այդ դասաւորումը դժուար թէ նոյնութեամբ կամ համարժէք չա-

փով կարենայ փոխանցուիլ. Փերիկլէս իմաստունը երկու ապուշներու հայր եղաւ. Սոկրատ ալ՝ ստորին արարածի մը: Ափսոս, եթէ ապուշութիւնը փոխանցելի է, հանձարը՝ փոխանցելի չէ ...*:

Փ. ՍԱՆԱՍԱՐ

(Վ Ե Ր Չ)

(* *) Այս յօդուածաշարքի պատրաստութեան համար լայն կերպով օգտուած եմ Jean Rostand ի Les Chromosomes գրքին, ուր հեղինակը ժողովրդական լեզով մը պարզած է ժառանդականութեան դաշտնիքներու մասին նորագոյն հետազոտութեանց արդիւնքները:



Ե. Գ.—(ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ).—Հասակ երկարելիք դեղերը կրնան օգտակար ըլլալ երէ գործածուիմ մանկութեան կամ ամենէն ուշը պատամեկութեան ատեն, բժշկական լուրջ քննութեմէ մը յետոյ եւ բժիշկին հսկողութեան տակ: — Զեր դրկած յայտարարութեան մէ: յիշատակուած միջոցը մարզական եղանակ մը ըլլալու է:

Մուրատ — ԴԱՄՄԱԿՈՍ.— Կրնաք մարզանք ընել եւ խազերու մասնակցիլ: Այսուհամդերձ նախընտրելի է որ գործողութիւն կատարող վիրաբոյժին կարծրքը առնէք, որ աւելի ծանօթ է ձեր վիճակին:

Հ. Կ. ՎԱԼԱՆՍ.— Քամի որ առողջութիւնը լաւ է եւ գիշերային ֆրտինք յառաջ բերող կասկածելի պատմառ մը չունի, մի մտահոգուիք: Կ'եթքադրենք որ կամ իրիկունք շատ կ'ուտէ ու գիշերը անգիտակցաբար կը նեղուի, կամ շատ կը ծածկուի, կամ սեմեակը փոքր է ու պատուհամները գոց կը պառկի:

Ն. Ա. ՔՈԼՈՍՊ.— Psoriasis ը ժառանգական եւ փոխանցիկ չէ, պատճառը անծանօթ է. յանախ կը դարմանուի արմատապէս, բայց կրնայ երեւան գալ կարգ մը պայմաններու ազդեցութեան տակ, որոնք նշտուած չեն, հետեւարաք կարելի չէ նախազգուշական միջոցներ յանձնարարել: Դարմանումը կը կատարուի ներսէն եւ դուրսէն տրուած դեղերով, մասնաւոր դեղերու ներարկումներով: Այս մորքային հիւանդութիւնը ամուսնութեան համար արգելք մը չէ:

Օ.— ԺԵՆԸՎԻԼԻՒ. — Զեր նկարազրածը ջերմամիզութիւն չէ. այն ինչ որ կը հոսի, գրգռումի բնական հետեւանք է:

Ռ. Գ. ՌՕՆԻ. — Լեզուի ներմակութեան մասին գրած ենք (տե՛ս «ԲՈՒԺԱՆ»): Քանի որ լաւ կը մարսէք, անհանգստութիւն մը չունիք եւ այդ ուղղութեամբ գոհացուցիչ քննութիւն մը անցուցած էք, մի մտահոգուիք: Զեր բերանը եւ ակնաները միշտ մաքուր պահեցէք. երեկոյեան պառկելէ առաջ գաւաք մը vichy ի տաքցած ջուրը (մաս մը խմել եւ մաս մըն ալ բերանը ցօղուել օգտակար) կրնայ ըլլալ: